

ՆԻՔՈԼԱ ԵՕՐԿԱ  
NICOLAE IORGA

1871—1931

9(498)

3n - 61

Հայ Մշտիցի Բարեկամներու


Ընկերակցութիւն

Fundația Culturală Armeană

5 OCT 2011







ՓՐՕՖ. ՆԵԲՈԼԱ ԵՕՈՒԿԱ  
ՎԵՐԱՏԵՍՈՒԽ ՊՈՒԹԻՆԾԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ

Photo Arax, Paris

ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՒԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԻՒՆ—  
ՊՈՒԹԻՆԾ

ՄԱՏԵՆԱՇԱՐ «ՀԱՅ ԵՒ ՌՈՒՄԵՆ ՄՏԳԻ ԵՂԲԱՅՐԱԿՑՈՒԹԵԱՆ» — ԹԻՒ 1

9(493)  
3n-61  
36

# ՆԵԲՈԼԱ ԵՕՈՒԿԱ

(ԻՐ ԺՆԱԴԵԱՆ ՅՈՒՄԵԱՎՐԱ ԱՊ-ԹԻՒ)

ՄԱՐԴՆ ՈՒ ԳՈՐԾԸ

—  
ՄԵՐ ԲԿՐԵՎԿԱՄԸ

1931

Մ Ի Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն  
ՎԻԵՆՆԱ

(6095)

## ՄՈՒՐ ՄԸ ԷՌԱ-ԻՒ

Խումէն ժողովուրդը այսօր կը տօնէ իր մեծ զաւակը :  
Ծննդեան վարսունամեակն է Փրօֆ. Նիկոլա Եօնկայի,  
ոռումէն մտի մեծ վաստակաւորին ոք իր բովանդակ կեանքը  
նուիրեց սերունդները կրթելու, անոնց մէջ արթնցնելու լոյսի  
ծարաւը, ու կերտելու համար անոնց մէջ մարդն ու հայրե-  
նասէրը :

Խումէն բովանդակ ազգը կը խոնարհի այսօր վաստակի  
մը առշէւ : Կը տօնէ պտուղը շատ մը տասնեակ տարիներու  
քրտինքին : Ու հպարտ է մարդուն համար ոք այդ պտուղը  
քերաւ :

Հայ ժողովուրդը չէր կրնար չմասնակցիլ այս տօնին :

Այս տօնը տօն մըն է նաեւ հայ ժողովուրդին համար,  
որովհետեւ ան Նիկոլա Եօնկայի մէջ գտաւ իր մեծ քարե-  
կամը,) — Գիտնականը ոք նանչցաւ ու գնահատեց համեստ  
դերը մեր փոքրիկ հէֆ ժողովուրդին աշխարհի քաղա-  
քակրթութեան մէջ, ու Սրտի Մարդը ոք կրցաւ զգալ դա-  
րաւոր տառապանքը քաղաքակրթութեան համար մարտնչող  
ու զոհուող ցեղի մը :

Ահա թէ ինչո՞ւ լոյս կու գայ այս գրքոյին :



10739-579

## ՄԱՐԴԱՆ ՈՒ ԳՈՐԾԱ

### ԳԻԾԵՐ ԻՐ ԿԵԼԱԲԵՆ

Բայց նախ իր կեանքը քանի մը բառով:

Փրօֆ. Նիքոլա Եօնկա ծնած է Պօթօշան 1871 Յունիս 5ին: Ան կը սերի վաղեմի ընտանիքէ մը որ շատ մը մտաւորականներ տուած է: Հինգ տարու՝ որբ կը մնայ, ու զրկանքներու մէջ կ'անցընէ իր մանկութիւնը: Տասը տարեկանին կը մտնէ Պօթօշանի Լիսէն, ուրկէ կը վտարուի տնօրէնին քմահաճոյքովը: Կ'անցնի Եաշ, գլշերօթիկ Լիսէ մը՝ ուրկէ եւս կ'արտաքսուի քանիցս: 1888ին կը յաջողի մտնել Եաշի համալսարանը, զոր կ'աւարտէ հազիւ 19 տարու:

Ուսուցչական ասպարէզն է որ կը հրապուրէ զինքը: Փլօէշթը կ'ըլլայ ուսուցչական իր առաջին թեմը: Լիսէի իր ուսուցչութիւնը կը տեւէ չորս տարի: 1895ին ընդհանարակութեան դասախոս կ'անուանուի Պուքրէշի համալսարանին մէջ, երբ հազիւ 24 տարու է: Նոյն այդ համալսարանին մէջ է որ ան պիտի շունչ սպառէր 36 տարիէ ի վեր՝ մերթ իրը դասախոս ընդհանուր եւ ուսմէն պատմութեան եւ ուսմէն հին մատենագրութեան, մերթ իբրեւ տեսուչ համալսարանի դրական եւ փիլիսոփայական ճիւղին, եւ ի վերջոյ իբրեւ համալսարանի վերատեսուչ:

Ան չի գոհանար միայն թեմէն խօսելով: Լոյս կ'ընծայէ նաեւ պտուղը իր պատմական հետազօտութեանց՝ գրքերով եւ հանդէսներով, որոնք բաւական են պատկառելի մատենագրան մը լեցնելու:

Ուսուցիչ եւ մատենագիր Եօռկան կը սկսի տակաւ հմայք դրաւել ոռումէն կեանքի մէջ։ Իր առասպելական յիշողութիւնը, տքնաշան ոգին եւ անսպառ կորովը, որոնց կ'ընկերանան իր հմայիչ խօսքը եւ իր դրելու դիւրութիւնը, տակաւ դիրք ու համբաւ կը ստեղծեն։ Բայց դժուար կ'ըլլայ վերելքը, ու պէտք կ'ըլլայ յաղթել շատ մը խութերու։

Առաջին խութերը Ակադեմիէն կու դան։ Ազդուած իր յօդուածներէն էնտէփանտանս ոռումէնի մէջ՝ ակադեմականները կը մերժեն մրցանակի արժանացնել Եօռկայի երկու պատմական աշխատութիւնները։ Մտաւոր աշխարհը կը դայթակղի։ Համալսարանական 85 փրօփէսէօրներ բողոքի դիր մը կը ստորագրեն Ակադեմիին դէմ, որ պիտի խոնարհէր ինքն ալ օր մը, 1911ին Եօռկան անդամ հոչակելով իրեն, եւ անոր ապագայ հմայքէն բաժին հանելով իրեն ալ։ Եօռկան, այսօր, զարդն է Ռումէն Ակադեմիին։

Եօռկան չեն գոհացներ համալսարանն ու ճառերը։ Ան իր մէջ տարբեր առաքելութիւն մը կը զգայ։ Պէտք է որ լոյսը դէպի գիւղը թափանցէ, ու հոնկէ բխի արուեստը։ Քաղաքը չի կրնար կազմել ցեղի մը հոգին։ Այս նախանձախնդրութիւնն է որ զինքը կը մէջ 1902ին աշխատակցելու Սերմնացնին, զոր 1904—1906 պիտի վարէր ինքը։

Իր առաքելութիւնը կանդ չ'առներ հոտ։ Պէտք կը զգայ հնոց մը ստեղծել՝ ուր կերտուի ոռումէն հոգին։ Ուր մայր ցեղին հետ հաղորդուելու դան օտար լուծի տակ տուայտող եղբայրները։ Ամառնային Համալսարանը՝ 1908ին հիմնուած Վլէնի-տէ-Մունթէ գիւղաքաղաքին մէջ՝ այդ հնոցը կ'ըլլայ, եւ կը շարունակէ ըլլալ մօտ քառորդ դարէ ի վեր։ Հիմա որ հայրենիքը ամբողջացաւ՝ Վլէնին կը ջանայ թրծելու նոր Ռումէնը։ Ամառնային Համալսարանի կողքին կայ հիմա եւ Առաքելուհիներու Կրթարանը, Տպարանը, ու ինչ որ անհրաժեշտ է մտքի ոստան մը դառնալու համար։

1908ին Եօռկա կը մտնէ լրագրութեան մէջ։ Ռումէն ժողովուրդը իր բեմը կ'ըլլայ՝ ուրիշ ան պարբերաբար կ'ըսէ իր խղճի խօսքը օրուան խնդիրներուն մասին։ Քաղքինի բար-

քերը, քաղաքական քուլիսները, կուսակցական մտայնունութիւնը կը ջղայնացնեն զինքը, ու կը ձգտի նոր բարքեր բերել։ Դաստիարակն է որ կ'երկրորդէ հրապարակագիրը, ինչպէս պիտի երկրորդէր քաղաքական գործիչն ու կուսակցապետը։

Պատերազմը իր ջիղերը կը լարէ։ Ռումէն չեղոքութեան շրջանին, 1914—1916, ան կը սերմանէ ազգային միութեան հունտը։ Երբ Պուքրէշը կ'իյնայ Քայզէրին ձեռքը՝ ինքն ալ, ոռումէն կառավարութեան եւ ոռումէն մտատրականութեան հետ, կ'ապաստանի Եաշ, հետը տանելով թերթն ու մանաւանդ խրախուսիչ խօսքը, զոր ամէն օր կ'ուղղէ յուսահատող զանդուածներուն, անոնց ցուցնելով գեղեցիկ արշալցար։

Զինագաղարը նոր ճիգով կը լեցնէ զինքը։ Իր ուժերուն լրութեանը մէջ՝ ան կը շարունակէ միշտ սերմը ցանել։ Նախագահ ոռումէն խորհրդարանին թէ ուսուցիչ համալսարանին մէջ, Ռումէն ժողովուրդի էջերէն թէ իր հրապարակային դասախոսութիւններով, ան միշտ պատնէշին վրայ է։

Ան, ներկայիս, վերատեսուուն է Պուքրէշի Համալսարանին ու դասախոս պատմութեան, անդամ Ռումէն Ակադեմիոյ, պետ Ազգային Կուսակցութեան, երեսիուսան ու քաղաքապետական խորհրդական։ Տնօքէնն է Նէամուլ Ռումընէսք թերթին, նախագահ Պատմական Յիշատակարաններու Յանձնաժողովին, Մշակութային Լիկային, Հարաւ-Արեւելեան Եւրոպայի Ռւամանց Կաճառին, եւ վարիչ՝ Փարիզի ու Հռոմի ոռումէն զպրոցներուն, եւ Վենետիկի Ռումէն Տան։ Անդամ է զանազան պատմագիտական կաճառներու, պատուակալ դասախոս կամ պատույ տօքթէօր զանազան օտար համալսարաններու, եւ Բիւզանդապէտներու Համաժողովներուն նախաձեռնիչ։ Վերջապէս վարիչ Վլէնի-տէ-Մունթէի կրթական հաստատութեանց, — Առաքելուհիներու Դպրոցին, Ժողովրդական Համալսարանին, ու անոնց յարակից հիմնարկութեանց։

1931 Ապրիլ 25ին ան կոչուեցաւ կազմելու ոռումէն դահմը, եւ այս պահուս վարչապետն է Ռումանիոյ։

## ՊԻՍՊԻՅԻՉԸ

Կեղոնական գիծը, Նիքօլա Եօուկայի մէջ, ուսուցիչն է: Նախ որ ուսուցչութիւնն է եղած իր անդրանիկ ու տեւական ասպարէղը. յետոյ անո՛ր համար որ ան ուսուցչին կը զոհէ իր յարակից բոլոր մտահոգութիւնները: Ամբողջ քառասուն տարի ան սերունդներ կրթած է, ու այսօրուան Ռումանիան բան մը կը պարտի իր շունչին: Ու դեռ, քառասուն տարի յետոյ ալ, ուսուցիչ կ'ուղէ մնալ ան, ուսուցիչը դալո՛ց սերունդներուն ալ: Որովհետեւ կը զգայ որ աշխարհը դէպի նիւթը կը վաղէ, ու սերունդներուն ձեռքը պէտք է զէ՛նքը տալ՝ որպէս զի դէրին չլառնան նիւթին, ու իրենց հոգիներուն մէջ կարենան անվթար պահել այն աղուոր շունչը որ մարդը անասունէն կը զատէ:

## ՊԱՄՄԱԲԷԱԸ

Ուսուցիչ Եօուկան պատմութիւնն է ըրած իր մասնագիտութիւնը: Պատմութիւնը ոչ թէ իր չոփ-չոր թիւերուն կամ թուականներուն համար, այլ այն դասերուն համար զորս պէտք է անկէ քաղել: Հինն ըլլայ թէ նորը, ուումանական թէ օտար՝ պատմութիւնը զոր ան կ'աւանդէ, դէպէրուն կարագրութիւնը չէ, ոչ ալ անոնց իմաստափական վերլուծումը, այլ ուղղակի բարյախօսութեան դաս՝ ուր դարերուն հերոսները ու անոնց հիւսած դէպէրը կու դան կը պատմեն իրենց սիսալները ու իրենց խրատը կու տան:

Ճշմարտութիւնն է զոր կ'ուղէ խլել պատմութեան ծոցէն, ոչ այն ճշմարտութիւնը որ հաճելի է մէր սրտին, այլ ան որ կծու կը խօսի մեղի: Ճշմարտութիւնը որ միակ դէպէտ մը, միակ վշանէ մը չի բխիր, այլ դէպէրուն համադրութենէն, դարերուն հաւաքական ճիղէն:

## ՏԵՂԻԱՅՎԸ

Ամբողջ գրադարան մը կը կազմեն անոր երկերը: Ցանկն անդամ անոր հեղինակութիւններուն բաւական է սարսափով

համակելու մեզ: Խօնչակ թէ միակ անհատ մը կրցեր է այս բոլորը լոյս աշխարհ հանել:

Անդապար գրած է ան: Գրելը պէտք մը դարձած է իրեն, տեսակ մը ներքին պահանջ: Լոյս աշխարհ հանած է ինչ որ իր տքնութիւններն ու զննութիւնները տուած են իրեն, ու ինչ որ ինքը մտածած է: Բոլո՛րը:

Իր երկերուն ստուար մասը պատմական աշխատութիւններ են: Ինչ որ պատմած են իր զննութիւնները՝ փութացած է մարդոց պատմել, նախ դիտական բեմերէն, ուսուցչի ամպիոնէն եւ ժողովրդական հաւաքոյթներու մէջ, ու յետոյ նաեւ հատորներով, ամբողջ աշխարհին:

Նախ ան պրատած է իր ժողովուրդին պատմութիւնը ու անոր առնչութիւնը միւս ցեղերուն հետ: Բացի ոռոմէն երկրին եւ սկսութեան պատմութենէն, զոր գրած է ոռոմաններէն, ֆրանսերէն, գերմաններէն եւ իտալերէն, զանազան հատորներուն նիւթ ըրած է նաեւ Թրանսիլվանիոյ եւ Հոնդարիոյ, Պուրովինայի, Պեսարապիոյ եւ Տօպրումայի Ռումէնները:

Իր զանազան երկերուն նիւթ կազմած են զարձեալ ոռոմէն ժողովուրդին պատմական յարաբերութիւնները՝ Ֆրանսացիներուն, Ռուսերուն, Անդիլացիներուն, Յոյներուն, Սերպերուն, Զեխերուն, Լեհերուն, Թուրքերուն, Հունգարներուն, Սլավներուն, Ուգրայնացիներուն, ինչպէս եւ Հայերուն հետ:

Առանձին, յաճախ մէկէ աւելի հատորներու մէջ ուսումնասիրած է ոռոմէն եկեղեցիին պատմութիւնը, ոռոմէն բանակին պատմութիւնը, ոռոմէն մամուլի պատմութիւնը, ոռոմէն հին արուեստին պատմութիւնը, Ռումանիոյ պատմութիւնը ճամբորդներու բերնով, ոռոմէն գրականութեան պատմութիւնը, ոռոմէն ժողովրդական արուեստը, եւ այլն:

Ամբողջ գրադարան մը կը կազմեն իր ուսումնասիրութիւնները պատմական անցքերու եւ անձերու շուրջ, նախ նիւթ կազմած դասերու, զեկոյցներու կամ բանախօսութեանց, եւ յետոյ լոյս տեսած ոմանք հատորով կամ գրքոյկով, բայց շատերը իր Revista Istorica պատմական հանդէսին ոռոմանե-

բէն եւ Գրանսերէն կրկնակ տպագրութեանց զանազան թիւերուն, Acte și Fragmente խորագրով երեք հատորներու, Stundi și Documente շարքին երեսունչ աւելի դրքերուն, Ռումէն Ալաղեմիոյ Անալեներուն եւ Buletinներուն, ինչպէս նաև Փարիզի Ռումէն Դպրոցին լոյս ընծայած Mélangesներուն մէջ:

Միայն Ռումանիոյ պատմութիւնը չէ որ առարկայ ըրած է իր ուսումնասիրութեանց . ան դասախոսած եւ դրած է նաև ուրիշ ժողովուրդներու անցեալին վրայ, ինչպէս Histoire des Croisadesը, Notes et Extraitsի հինգ հատորները Խաչակրութեանց մասին, Օսմ. Կայսրութեան պատմութիւնը՝ Geschichte des osmanischen Reichesի հինգ հատորներով, Պալքանեան ժողովուրդներու Պատմութիւնը, Արեւմուտքի եւ Արեւելքի յարաքերութիւնները Միջին-Դարուն, Պատմութիւն միջնադարեան եւ ժամանակակից արուեստին, Դակեան քագաւորութիւնը եւ հոռմէական քաղաքակրթութիւնը, եւ շատ ուրիշներ:

Ան հատորներով լոյս ընծայած է նաև, նախապէս բանախօսութեան նիւթ ընելէ յետոյ, իր ճամբորդի նօթերը զանազան երկիրներու մասին՝ ինչպէս Շուէտի, Նորվեկիոյ, Սպանիոյ, Փորթուկալի, Ամերիկայի, Անգլիոյ, Յունաստանի, տարբեր գլուխներու նիւթ դարձներով անոնց հողամասը, ցեղը, պատմութիւնը եւ քաղաքակրթութիւնը:

## ԴՐՈՂԸ

Եօնկա փորձած է նաև գրականութիւն ընել: Ան գրգռած է իր ուղեղին բոլոր ստեղծագործ ծալքերը: Գրած է քերթուածներ, պատմուածքներ եւ թատերախաղեր: Անոնց մէջ արուեստին մտահոգութիւնը չկայ, որովհետեւ ան չի դաւանիր որ արուեստը պէտք է ընել արուեստին համար: Միշտ ուսուցիչն է որ ինքզինքը կը ցցէ անոր գրականութեան մէջ, — դաստիարակի, մտահոգութիւնը: Իր պատմուածքներուն մէջ ան ուզած է պատմել իր ժողովուրդի հողին՝ անոր միամիտ յուղումներովը, անոր վայրի գեղեցկութեանը մէջ. իսկ

իր թատերախաղերը պատմութեան դասագրքեր են՝ ուր իր հերոսները կու գան իրենք կը պատմեն իրենց ապրումները:

Իր թատերախաղերէն յլշենք Երեմիայի Տիկինքը, Կէօրիկ Լազար, Հայրենիքին դէմ, Թուտոր Վլատիմիրէսու, Ժողովուրդի բարեկամը, Սուրբ Փրանչիսկոս, Հեթանոս Եղբայրը, Քասանտրա, Վտարանդի հշուանը, Ռվիտիոս եւայլն:

## ՇՐԵՄՄՈՐԸ

Նիքոլա Եօնկա վարպետ մըն է խօսքի: Աւելի ճիշտ արևստագէտ մը, որովհետեւ ան գիտէ կախարդելլ: Ի՞նչ փոյթ նիւթը, երբ կրնայ բարախուն դարձնել զայն՝ կեանք խառնելով անոր, ու ամէնէն չոր բնաբաններէն իմաստ ու դասքամել: Ան հաճելի կ'ընէ ամէնէն չոր նիւթն անդամ, փակագիծերը բանալով լա՛յն լա՛յն ու դուրսէն կեանք բերելով իր նիւթին մէջ, ու դիմելով բաղդաստութեանց, զուգակլուներու՝ որոնք պահ մը կը թարմացնեն ունկնդիրները եւ նիւթը կը տանին կեանքին: Ան չի կարդար նոյն իսկ իր ամէնէն լուրջ ուսումնասիրութիւնները՝ որովհետեւ իր զարմանալի յիշողութիւնը կ'ուղեկցի միշտ իրեն. այլ զանոնք կ'արտասանէ զրոյցի մը, բազմիցս կրկնուած դասախօսութեան մը պէս:

## ՏՐԵՊԵՐԵՎԿԱԳԻՐԸ

Եօնկա միայն իր աշակերտներուն չուղեց իր խօսքը: Ան ամէն օր խօսեցաւ եւ ժողովուրդին: Անո՛ր ալ ուղղեց իր դասերը ամէն օր: Նէամուլ Ռումընէսքը, 25 տարի է, ամէն օր հանրութեան կ'ըսէ իր մտածումը, աւելի ճիշտ՝ իր խրատը: Կարձ, օրը օրին, Եօնկա կ'ուղէ ամէն օր իր կարծիքը ըսել: Տեսակ մը պահանջ լայն զանգուածին հետ խօսելու: Ան տարած է թերթը հետը եաշ, հոն ապաստանած օրերուն, որպէս զի խօսակցի իր ժողովուրդին հետ աղէտի եւ սպանդի պահուն: Ան, նոյն իսկ հետաւոր ճամբորդութեանց մէջ, օրը օրին, իր կարծիքը կը զրկէ թերթին չուղելով իր խօսքին թելլ

Խզել: իր փոյթը չէ արդիական լրագիր մը տալ զանգուածին ձեռքը. զանգուածը իր մտածման կապելու պահանջն կը բխի իր մտահոգութիւնը:

## ԲԱՐԱՔԱՎԱՆ ԳՈՐԾԻՉԸ

Նիքոլա Եօնկա մաս առաւ նաեւ քաղաքական աշխատանքներու մէջ: Երկրին զեկը ձեռք առնելու փառքին համար չէր՝ այլ քաղաքական կեանքի մէջ մտցնելո՛ւ համար բարքերու ազնուութիւնը: Իշխանութեան համնելու պապակին չքոնկեցաւ ան, ոչ ալ զինքը գինովցուց մեծ կուսակցութեանց փառքը: Մեծ կուսակցութիւնները լքեց՝ ունենալու համար սեղմ թիւով հետեւորդներ որ իր ետեւէն չքալեն իշխանութեան համնելու յոյսով, այլ իր վարած դատէն առինքնուած: Ատկէ է որ Ազգային-Դիւլացիական մէծ կուսակցութիւնը թողուց՝ նախընտրելով հաւատացեալներու փոքր թիւով մը մնալ Ազգային կուսակցութեան մէջ:

Ան գո՛հ է անկեղծ, հաւատարիմ բարեկամներու համեստ թիւովը. բա՛ւ է որ անոնք ալ, իրեն պէս, դժողոհ ըլլան քաղաքական բարքերէն, ուր կուսակցականութիւնն է որ կ'իշխէ բոլոր մտահոգութիւններուն վրայ:

Ու հիմա որ ստանձնած է ոռումէն կառավարութեան զեկը՝ տքնելու եւ երկիրը տքնութեան մղելու հաճոյքին համար է:

## ՇԱՅՐԵՆԱՍԵՐԸ

Մոլի, այլատեաց, ինքնապարծ հայրենասիրութիւնը չէ իրը: Իր ժողովուրդը կը սիրէ ոչ թէ անոր բացառիկ փառք վերադրելով ցեղերու ընտանիքին մէջ, այլ ճանչնալով նաեւ իր ժողովուրդին վրէպները: Կը սիրէ իր ժողովուրդը՝ ճգնելով զայն բարձրացնել: Զի՞ շիացներ, չի՞ գովեր զայն: Անոր երեսին կը պոռայ իր սիսալները: Ազնիւ բաները՝ զոր կը տեսնէ աշխարհը պտտած ատեն՝ կու գայ անոր աչքը խոթելու: Երբ ոռումէն ժողովուրդը դեռ կը հեծէր զանազան լուծերու տակ՝ ամբողջական Ռումանիոյ իդէալն էր կորիզը իր

հայրենասիրութեան. հիմա որ իրականացաւ դարաւոր երազը՝ ան կը ճգնի հոգիներո՛ւ միութիւնը բերել, որովհետեւ եղբայրը եղած իսորթ կը տեսնէ:

Մնապարծ հայրենասիրութիւնը չկայ իր մէջ ու չ'ուզեր կեղծ փառքերով պսակել իր ժողովուրդին պատմութիւնը: Ճշմարտութիւնն է հիմը եւ իր հայրենասիրութեան:

## ԲԱՐՈՁԻԸ

Եօնկա իր խօսքը պտտացուց նաեւ երկրէ երկիր: Քիչ մարդկիկ իրենց ժողովուրդին համբաւը տարածած են աշխարհի բոլոր ծագերուն, ու իրենց ժողովուրդը օտարներուն սիրցուցած, այնքան որքան կ'ընէ Եօնկա տարիներէ ի վեր, ման զալով աշխարհի համալսարանները, իր գիտնականի խօսքը արտասանելով մեծ բեմերէն, բարձրացնելով իր երկրին վարկը, սիրցնելով իր ժողովուրդը: Դասախոս եւրոպական ինչ ինչ համալսարաններու մէջ՝ ամէն տարի անոնց կը վազէ իր նոր խօսքը տանելու, ու թարմացած դատնալու երկիր: Անդամ շատ մը օտար կաճառներու՝ կ'երթայ յանուն իր երկրի փառքին, կ'երթայ հեռաւոր ափեր, ինչպէս զնաց Ամերիկա՝ անծանօթ ժողովուրդ մը ծանօթացնելու, բայց մանաւանդ Ամերիկայի զանազան քաղաքներուն մէջ ցրուած պանդուխտ Ռումիններուն հայրենի հոգին ողջոյնը տալու ու անոնց մէջ արծարծելու հայրենիքի կարօտը:

## ԱՌԵ ԲԱԿԱԼ

Շատերը սերունդ կը կրթեն կամ կը պրատեն, շատերը կը խօսին բեմէն ու մամուլին էջերէն, բայց քիչերը իրենց խօսքին մէջ կը զնեն այն բացառիկ մտահոգութիւնը՝ զոր իդէալով մը գինովցած մարդք կը զնէ: Եօնկա ոգեւորիչ մըն է՝ որ իր ունկնդիրը կ'ուզէ բարձրութիւններու տանիլ, առաքեալ մը որ իր խօսքին ուժովը կը ճգնի հոգիները ազնուացընել: Ան սովորական խղճամիտ ուսուցիչը չէ որ իր նիւթը

կ'ուզէ լրիւ աւանդել, այլ ինքն է որ նիւթը կը ձեւէ, կը ստեղծէ յաճախ, որպէս զի ոգիով գինովցնէ ունկնդիրը:

Այս բազմատաղանդ մարդուն բոլոր գիծերը՝ ուսուցիչն ու հեղինակը, հոետորն ու քաղաքագէտը, բոլորը, եղած են կարծես իր մէջ կերտելու համար առաքեալը ու անոր ի սպաս դնելու իրենց բոլոր ճիգերը:

Վըշնի-տէ-Մոնթէն հնոյն է իր առաքեալի ճիգերուն: Հոն է որ, քառորդ դարէ ի վեր, սերունդներով կը զբաղի: Ասոնք այն սերունդները չեն որ համալսարանին մէջ շաբաթը քանի մը ժամ կը լսեն իր դասը կամ ներկայ կ'ըլլան իր բանախօսութեանց՝ իրենց հետ տանելով քանի մը նօթեր կամ ամփոփ տպաւորութիւն մը միայն: Այլ տեսակ մը հոգեւոր զաւակներ են որ կը թրծուին իր չունչով: Ոմանք ամառը կու գան իրմով հաղորդուելու. ուրիշներ կը մնան ամբողջ ձմեռը:

## ՄԵՐԴԸ

Ու իր բոլոր արժէքներուն մէջ կայ մէկը՝ որ իմաստ կու տայ այսօրուան տօնին: Մա'րդը: Մարդը իր նկարագրի գիտերուն մէջ: Առաքինի մարդը՝ որ չի շանար նիւթով, մարդը որ իսէալի մը կը հաւատայ, եւ որ կը տքնի: Զըսենք միայն որ Եօնկան հրաշք կը գործէ իր առասպելական յիշողութեանը, իր ամբարած հմտութեան, իր խօսելու եւ դրելու անըմբունելի գիւրութեանը շնորհիւ: Զմոռնանք որ ան եւ կը տքնի, — կը հսկէ գիշերները ու կը քրտնի օրն ի բուն. որ համ կ'առնէ աշխատանքէն, խոնջէնքէն. որ կ'ատէ նիւթը, վայելքը, զուարձութիւնը: իր բնական ձիրքերը կ'աջակցին միայն բեղմնաւորելու իր հոգիին ուժը:

II.

## ՄԵՐ ԲԱՐԵՎԱՐԸ

Հայ ժողովուրդը շատ բարեկամներ է ունեցած: Իր զարաւոր մարտիրոսադրութիւնը իրեն շահեցուցած է բարեկամներ աշխարհի բոլոր ժողովուրդներէն: Աննախլնթաց չարչարանքը՝ զոր ան կրած է՝ չէր կրնար չփոթորկել քաղաքակիրթ աշխարհի խղճմտանքը, ու չստեղծել պաշտպաններու զմայլելի փաղանդ մը, որ մեր ցաւերուն հետ լացաւ, գալարուեցաւ մեր ճիգերուն հետ, եւ ոգեւորուեցաւ մեր պայքարներով: Եւրոպայի ու Ամերիկայի մէջ անթիւ մարդասէրներ եղան որ մեր քիչքերը մեղքան, ու փորձեցին մեզ սփոփել մեր սուզին ու կարիքներուն մէջ, մեզ կարկառեցին իրենց եղբայրական ձեռքը, ու չլեցին մեզ երբ պաշտօնական աշխարհը մեզ մինակ թողուց:

Բայց քիչերը եղած են որ հայ ժողովուրդը սիրեն իր արժէքներուն համար: Որ ճանչած ըլլան այն երախտիքը զոր այս փոքր բայց արի ժողովուրդը բերաւ աշխարհի քաղաքակրթութեան, փոթորիկներուն կուրծք տալով, հեղնելով զարբուն եւ ցեղերուն ցանած խութերը, ինքզինքը քամելով: Այո՛, քիչերը եղան որ պրապեցին մեր հոգին, դտան հոն զմայլելի ծարաւը լոյսին ու տոկալու կամքը, ճանչան սերմերը մեր քրտինքին ու ճիգին, ու մեզ արժանի գտան ապրելու:

Նիքօլա Եօնկա այդ քիչերէն մէկն է:

Ան մեր ցեղը պրապեց, ու մեր մէջ գտաւ ժողովուրդ մը որ արեւելքի մէջ արեւմուտքի միտքն էր կանչեր, ու արեւ-

մուտք էր տարեր արեւելքի խորհուրդը, որ ձգտեր էր ճշշմարտութեան, գեղեցկութիւնը գտեր ու զայն քանդակեր անկորնչելի երգերու եւ քերթուածներու մէջ, մաղաղաթներու եւ գմբէթներու վրայ. ան մէր մէջ զտաւ այդ ժողովուրդը, ու զայն սրտանց սիրեց, սիրեց հաճոյքով, ինքնարելաբար, առանց որ մէկը սէր մուրար իրմէ, առանց սպասելու երախտադիտութեան բառ մը:

Բան մը կը պարտինք, նախ, դիտնական Եօնկային:

## ՀԱՅՈՐԸ ՌՈՒՄԵՆ ՊԱՄՄՈՒԹԵԱՆ ՄԵՀ

Եօնկա իր ժողովուրդին պատմութիւնը ուսումնասիրելու ատեն, հարկաւ, իր ամէն քայլափոխին, պիտի հանդիպէր Հայու: Ան Հայը ճանչցաւ նախ ոռոմէն երկրին ու ժողովուրդին հետ անոր ունեցած կապին մէջ: Արդարեւ ժողովուրդ մը որ եօթը հարիւր տարի առաջ տասնեակ հազարով եկեր է այս երկրը, հոն ասպնջականութիւն գտեր, իր քրայնքն է խառներ անոր հողին եւ բաժներ անոր ցամ ու հրճուանքը, չէր կրնար զինքը անտարբեր թողուլ:

Եօնկայի առաջին ուսումնասիրութիւնները հայ տարրին մասին՝ նուիրուած են, արդարեւ, ոռոմէն պատմութեան մէջ անոր կատարած գերին:

Այս մասին նօթերու կարելի է հանդիպիւ իր զանազան երկերուն մէջ, ինչպէս՝

Studii și Documente ուսումնասիրութեանց շարքին դանազան հատորներուն մէջ բազմաթիւ տեղեր (հատոր I—II, V, VI, VII, XI, XII եւայլն):

Neamul Românesc în Bucovina (București, 1905, pp. 33, 47 etc.).

Ceva Despre Ocupația Austriacă în Anii 1789—1791 (Anale, XXXII, pp. 262—263).

Acte și Fragmente (București, 1895, I, p. 304).

Inscripții din Bisericile României (I, București, 1905, pp. 228—229).

Inscriptii Botoșaneni (București, 1905, p. 32).

Neamul Românesc în Basarabia (București, 1905, p. 238).

Studii Istorice Asupra Chiliei și Cetăței Albe (București, 1900).

Geschichte des rumänischen Volkes (1905, I, p. 165).

Histoire des Roumains et de leur Civilisation (Bucarest, 1922, p. 123).

## ՀԱՅՈՐԸ ԴԻՄԵՆ ԿՐԵՒՄՈՒՐԻՆ ՄԵՀ

Այս նիւթը Եօնկա յաճախ ջօշափած է իր դասախոսութեանց եւ իր պատմական երկերուն մէջ: Որովհետեւ առաւելապէս հայ առեւտուրն էր որ հայ տարրին դոյութիւնը զգալի ըրաւ այս ասպնջական հողին վրայ: Ու Եօնկա հաստատեց որ արդարեւ Հայերը մէծ դեր են կատարած ոռոմէն առեւտուրին մէջ՝ չէնցնելով մասնաւորապէս Մոլտովյայի եօթը քաղաքները:

Այս առթիւ, բացի քիչ առաջ մէր թուածներէն, յիշենք իր քանի մը երկերը եւս՝ ուր կարելի է փաստերու հանդիպել հայ տարրին մասնաւորապէս առեւտուրական գերին շուրջ.

Istoria Comerțului Românesc (Văleni-de-Munte, I, 1915).

Negoțul și Meșteșugurile în Trecutul Românesc (București, 1906, p. 263).

Relațiile Comerciale ale Țerilor Noastre cu Lembergul (București, 1900, p. 49).

Istoria Negoțului din Botoșani (Conferința la Botoșani, 16 Mai 1906).

## ՀԱՅՈՐԸ ԵՒ ԽԵԶԿՎՐՈՒԹԻՆ ԱԵՐԸ

Եօնկա, պատմաբանը՝ որ յաճախ առիթը ունեցած է պրպտել հին գարերը, եւ որ սիրած է զննել մանաւանդ խաչակրութեանց շրջանը՝ չէր կրնար անտեսել եւ հայ ժողովուրդին դերը այդ խաչակրութեանց մէջ, մանաւանդ այն կապը զոր Հայերը ունեցան այդ առթիւ արեւմուտքի հետ,



տեսնէ: Հսել կ'ուզէր թէ անոր ընթերցումը թերեւս աղդէր անոնց վրայ որ վճռեցին հայկական դատը...

Այս հատորին մէջ է, որ Եօնկա յիշելէ յետոյ թէ Բիւզանդիոն դեր չէ ունեցած Կիլիկիոյ ստեղծման մէջ, հրապարակ կը դնէ պատմական նոր տեսակէտ մը — Գերման Կայսրութեան կապը Կիլիկիոյ հայ վեհապետներուն հետ՝ Կիլիկեան Հայաստանի ստեղծման պահուն, եւ հայ թագաւորներուն գործոն դերը Խաչակրութեանց մէջ, մերթ իբրեւ ամէնէն զօրաւոր աղդակը, մերթ ալ իբրեւ ուղղակի նախաձեռնող, որովհետեւ, կ'ըսէ, «որոշ թուականէ մը յետոյ, Հայաստան կը դառնայ Խաչակրութեան երկիր մը, — Հայաստան ի'նքն է որ կը ստեղծէ Խաչակրութիւնը, զայն կը դրդէ, զայն կը վարէ, զայն կը խտացնէ»:

## «ՀԱՅԻՐԸ ՌԴԻՄԱՍԻՈՒԹԻՒՆ ՄԵՀ» (LES ARMÉNIENS DE ROUMANIE)

Սօրպօնի դասախոսութիւններէն անմիջապէս վերջ՝ Հայկ. Բարեգ. Ընդէ. Միութեան ընդհանուր տնօրէնութիւնը, 1929 Յունուարին, Պողոս-Նուալար Մատենադարանի սրահին մէջ ընդունելութիւն մը սարքեց ի պատիւ Հայասէր գիտնականին, ուր ան խօսեցաւ ճառ մը Ռումանիոյ Հայերուն մասին, յետոյ տպուած Պուքրէշ կատարած չորս բանախոսութեանց հետ մէկտեղ:

Արդ ճառին մէջ Եօնկա ակնարկ մը կը նետէ ոռումանահայ գաղութի կազմութեան, անոր անցեալին ու ներկային վրայ, ու կ'եղրակացնէ.

«Պէտք է աւելցնել, լրացնելու համար, թէ Ռումանիոյ Հայերը կը ճանչնան դժուարին ու նրբին արուեստը միացնելու երկու պարտականութիւններ, — պարտականութիւն մը հանդէպ իրենց կրօնքին եւ իրենց ցեղին՝ զոր երբեք մոռցած չեն, եւ պարտականութիւնը հանդէպ այն երկրին ուր իրենք եւ իրենց նախնիքը հաստատուած են շատ հին ատեններէ ի վեր: Եղբայրներ են անոնք մեզ համար, աղնիւ եղբայրներ,

միեւնոյն ատեն ըլլալով ընտիր զաւակները իրենց հին հայրենիքին: Արդ, աւելի լաւագոյն գովեստ մը չկայ զոր կարելի ըլլայ ընել դժբախտ մեծ ազդի մը մասին, որ պահպանած իր բովանդակ բարոյական գանձը, անկարող է վերստեղծելու եւ բարձրացնելու իր հայրենիքը այնպիսի բարձրութեան մը՝ որուն կարող էր ցեղը»:

## «ԶՈՐՍ ԲԵՆԿԻՄԱՍԻՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՄԱՍԻ ՄԱՍԻՆ» (PATRU CONFERINȚI DESPRE ARMENIA)

Փարիզէն Պուքրէշ դարձին՝ Աթէնք-Եօնկայի դասախոսութեանց շարքին իբր մաս՝ Նիքոլա Եօնկա չորս դասախոսութիւն ըրաւ Պուքրէշի Ազգ. Թատրոնի բեմէն, առաջինը 1929 Փետր. 18ին, նիւթ ունենալով Հայաստանի հողամասը, երկրորդը՝ Փետր. 20ին՝ հայ ցեղին մասին, երրորդը՝ Փետր. 22ին՝ հայ պատմութեան մասին, եւ չորրորդը՝ Փետր. 25ին՝ հայ գրականութեան եւ արուեստներուն վրայ, — բոլորն ալ յետոյ ամփոփուած հատորի մը մէջ:

Առաջին դասախոսութեան մէջ Եօնկա, ներածութենէ մը յետոյ, կը խօսի հայ ցեղի հայրենիքին, ու անոր բնական աշխարհագրութեանը վրայ, նկարագրելով լեռները, լիճերը, գետերը, գիւղերն եւ քաղաքները, կլիման ու բերքերը, նախ հին Հայաստանը, «որուն համար թէ բախտ եւ թէ դժբախտութիւն էր գտնուիլ լեռնային այս օրբանին մէջ», յետոյ Հայակիլիկիան, ուր ան աւելի դիւրաւ կրնար շփուիլ արեւմուտքի հետ, եւ վերջապէս այն միւս «Հայաստանները որոնք հայ գաղութիւնները եղան, սկսելով Խրիմէն, եւ հասնելով մինչեւ Լեհաստան, Մոլտովա եւ Թրանսիլվանիա, եւ ուր հայ ժողովուրդը ստիպուեցաւ փնտուել իր նոր հայրենիքը՝ երբ սարսափներու օրերը եկան, որովհետեւ «երբեք ժողովուրդ մը չէ տոկացած այնքան անարդարութեան եւ չէ կրած այնքան անդութիւն՝ որքան հայ ժողովուրդը»:

Մոգական լապտերով ցոյց կը տրուէին Հայաստանի տեսարանները. Հայաստանի քարտէսը, սակայն, լաւ չերեւցաւ

պաստարին վրայ . ակնարկելով ատոր , Եօնկա սապէս վերջացուց իր բանախօսութիւնը .

«Հայաստանի քարտէսը չուղեց երեւալ , որովհետեւ քաղաքակիրթ աշխարհ'ն պարտքն է զայն ստեղծել» :

Երկրորդ դասախօսութեան մէջ ան կը խօսի հայ ցեղին վրայ՝ մէկնելով այն տեսակէտէն թէ զուտ անխառն ցեղեր գոյութիւն չունին , եւ թէ Հայերն ալ իրենց ցեղային կազմութեան ատեն կրած են ազգեցութիւններ՝ թէեւ անկէ յետոյ կրցած են իրենց ցեղային դիմագիծը անվթար պահել : Ներկայ հայ ցեղը ալ շարունակութիւնը կը նկատէ Թրակիայէն Փոքր-Ասիա գաղթող Արմէններուն՝ որոնց խառնուեցաւ Հայաստանի նախարանիկ տարրը , ուրարտական ցեղը : Նորաձոյլ ցեղը ժառանգեց բնիկներուն թէքնիք քաղաքակրթութիւնը , բայց պահպանեց Արմէններուն դիմագիծն ու հոգիի դիմարը : Հայկական գեղեցկութիւնը Արմէններէն կու դայ : Եւ անոնցմէ կու դան նմանութեան դիմերը Հայերուն եւ Ռումէններուն միջեւ , որովհետեւ «մենք Ռումէններս ազգական ենք Հայոց հետ , քանի որ Թրակեան միեւնոյն արիւնը կը կրենք , եւ քանի որ Երկու ժողովուրդներն ալ ժառանգած են քանի մը յատկութիւններ , — հակոմ դէպի բանաստեղծութիւն , սէր Երաժշտութեան եւայլն» : Հայերը ի սկզբան հողագործ էին , եւ ոչ թէ քաղքենի , առեւտրական , հետամուտ ճարտարարուեստի եւ արհեստի՝ ինչպէս եղան գաղութներու մէջ : Հայը ի բնէ կապուած է դիւղին ու հողին , կ'ըսէ Եօնկա :

Երրորդ դասախօսութեան նիւթը հայ ժողովուրդի պատմութիւնն է : Եօնկա կ'ըսէ թէ ժողովուրդները երրեմն ցնորքներէ կը տարուին իրենց պատմութիւնը գրելու , իրենց ազդ . պատմութեան սկիզբը նշանակելու ատեն , ինչպէս կ'ընէին Ռումէնները , մինչեւ 1880 , իրենք զիրենք Հռոմէն ծնցնելով , ինչպէս կ'ընեն հիմա Յոյները՝ Թեմիսթոկլէսը իւրացնելով , ինչպէս կ'ընեն Պուլկարները եւայլն : Պէտք է տարբեր նախանձախնդրութիւն ազգ՝ պատմութիւն մը ճշտելու ատեն : Հայերը պէտք է իրենց ազգային բուն պատմութիւնը սկսին

Դ . դարէն , Երբ անոնք սկսան հետզհետէ ազդ մը դառնալ , — նախ , 303ին յարելով քրիստոնէութեան , յետոյ 412ին՝ ստեղծելով սեփական այրութեն , եւ վերջապէս 552ին՝ կաղմելով ինքնուրոյն եկեղեցի :

Եօնկա յետոյ կը շարունակէ նիւթը՝ նախ ներկայացնելով նախահայաստանը , յետոյ Հայաստանի կապը Հռոմի եւ Պարթեւներու հետ , Բիւղանդիոնի հետ յարաբերութիւնները , արաբական նուաճումը , Անին , Թաթարները , Հայակիլիկիան եւ կ'եղրակացնէ .

«Երբոր անհետացաւ հայկ . վերջին պետութիւնը՝ Հայերը պիտի մնային մարդկային աւագ մը լոկ , որեւէ մէկուն ձեռքը , եթէ չըլլար սա զմայլելի համերաշխութիւնը իրենց ամբողջական կազմակերպութեանը մէջ . եթէ չունենային այն միւս բանը որ կրնայ պետութիւնն ալ փոխարինել , — կրօնը , եւ գրականութիւնը զոր այդ կրօնը կը ներչնչէ : Արդ որքան ատեն որ ժողովուրդ մը կը պահպանէ բարոյական տարր մը որուն չուրջը կրնայ միանալ՝ այդ ազգը կրնայ ապրիլ աւելի երկար քան անոնք որոնք աւելի տարածուն երկիրներ ունին եւ որոնց կը պակսի սակայն հոգեկան այն տարրը՝ որ կրնայ ի հարկին երկրի մը տեղը բռնել եւ որ պատեհ ժամուն կրնայ եւ վերստեղծել զայն» :

Չորրորդ բանախօսութեան մէջ ան մեծապէս հարուստ կը հոչակէ հայ գրականութիւնը եւ ինքնատիպ . կը գտնէ որ հայ միտքը անցած է գրական բոլոր գպրոցներէն , բայց ամէնէն արժէքաւորը կը նկատէ հայ ժողովրդական բանաստեղծութիւնը : Անցնելով բուն նիւթին կը ներկայացնէ անգիր գպրութեան շրջանը , յետոյ ոսկեղարը , ի վերջոյ տաղասացներն ու աշուղները , մէջբերումներ ընելով Կոստանդին Երզնկացիէն , Ֆրիկէն եւ Խաչատուր կեչառուեցիէն , հուսկուրեմն գալով նոր գրականութեան եւ մէջբերելով նմուշներ ժամանակակից բանաստեղծներէն :

Նոյն դասախօսութեան երկրորդ մասին մէջ աչքէ կ'անցընէ հայ արուեստները , ճարտարապետութիւնը փառքը հոչակելով Բագրատունիներուն եւ մանրանկարչութիւնը

Ռուբինեանց, դանելով որ ժամանակակից հայ միտքը իր նախնիքներէն ժառանգած է դոյներու զգացումը, կեանքի զուրբթութիւնը, պաշտումը դիւցազուններուն եւ բնութեան հրաշալիքներուն, — գիծեր որոնք ամէնէն գրաւիչ յատկանիներն են հայ արուեստին։ Ու կ'եղրակացնէ։

«Ապահով եմ որ հոգիին մէջ ներկաներէն անոնց՝ որ հայ ազգին չեն պատկանիր՝ ծագեցաւ միեւնոյն փափաքը, որով տոգորուած էին սոյն դասախոսութեանց սկիզբը, — թէ արդարութիւնը, որուն սկսած են արժանանալ բոլոր ժողովուրդները, եւ նոյն իսկ անոնք որ արժանի չէին անոր, վերջապէս տարածուի նաեւ հայ ժողովուրդին վրայ, որ դայն կը պահանջէ երկու հազար տարիէ ի վեր։»

\* \* \*

Այս հատուներէն դատ՝ բազմաթիւ են իր այն յօդուածները որոնք կը շօշափեն հայ ժողովուրդն ու իր մշակոյթը, ցրուած զանազան թերթերու եւ պարբերականներու մէջ։ Անոնց բուրբին մէջ ալ Եօնկա կը ներկայանայ ջերմ համակիր մը մեր ժողովուրդի հոգեկան արժէքներուն եւ ցաւակից մեր տառապանքին։ Ու չափազանցութիւն չէ ըսել թէ հայ անունը այդ յօդուածներուն շատ բան կը պարտի այն համակրութենէն զոր կը վայելէ այս պահուս ոռոմէն երկրին մէջ, ուր եթէ Հայը սիրուած է դարերու ընթացքին իր այստեղ թափած քրտինքին համար, Եօնկան է որ կ'աղազակէ անոր հոգեկան արժէքները։

Հայաջինջ սարսափները, հայկական ողորումն ու առաջին յոյսերը Արարատի ստորոտը՝ յուղեցին եւ խանդավառեցին մեր բարեկամները համաշխարհային սպանդի օրերուն։ Անոնք տոգորուեցան մեր սուրով ու յոյսով։ Զէր կընար անտարբեր մնալ նաեւ Նիքոլա Եօնկան՝ տեսնելով մարտիրոսագրութիւնը ժողովուրդի մը եւ անոր ողորումը յաղթանակին համար։ Այդ օրերուն ոռոմէն ժողովուրդը ինքն ալ կուլար, ու անոր մտաւորական ընտրանին՝ ինչպէս արքունիքն

ու կառավարութիւնը, ապաստանած էին Եաշ, Պուքրէշը յանձնուած ըլլալով թշնամիներու լուծին։ Ու ոռոմէն ժողովուրդին համար այդ սգաւոր օրերուն՝ Եօնկան, իր Նէամուլ Ռոմընէսք թերթին մէջ, զոր հետը փոխադրած էր Եաշ, մեր ցեղին Գողգոթան պատմեց ու յայտնեց իր եղբայրական կակիծը։ Այդ օրերուն էր որ Փրանսական թարգմանութեան մը վրայէն ոռոմաներէնի վերածեց նմուշ մը մեր գրականութենէն։

«Din Lirica Armeană» հատորին առթիւ, զոր համալսարանի իր սաներէն մէկը Գրիգոր Աւաղեան, ընկերակցութեամբ ոռոմէն երիտասարդ բանաստեղծի մը՝ Միրչա Կէօրկիուի, լրյս ընծայեց 1922ին, «Բուլթուրա Նացիոնալը»ի տպագրութեամբ՝ նմուշներ տալով հայ հին բանաստեղծութենէն, Եօնկա Քրայօվայի Ramuri հանդէսին մէջ (1922 նոյ. 19) «Հայ Գրականութիւնը» խորագրին տակ խմբագրական յօդուած մը հաստարակեց, ուր կ'ըսէր։ «Այսպիսի պահու մը երբ հայ ժողովուրդը ինքնինքը պաշտպանութեանը յանձնած է դաշնակիցներուն՝ այլատարը ազգերէ կրած իր ամենասոսկալի հալածանքներուն հետեւանքով, տեսակ մը սփոփանք է՝ հին եւ ազնիւ ցեղի մը համար՝ ամենուրեք հետզետէ ճանչցնել կարեւորութիւնն ու յատկանշականութիւնը զոր ունեցած է տիեզերական քաղաքակրթութեան զարգացման մէջ։ Շատ տարի կայ որ Սթրչիգովսկիի համբերատար եւ արդիւնալից ուսումնասիրութիւնները այն եղբակացութեան բերին թէ Բիւզանդիոնի կողքին Հայաստան ունեցած է զօրաւոր ազգեցութիւն մը Միջն Դարու արուեստին վրայ, եւ նոյն իսկ, ինչ որ բացարձակագէս ճիշտ է, Արեւմուտքի արուեստը՝ իր ուսումնական փուլին մէջ՝ ներշնչուած է, Փրանսացի խաչակիրներու դէսլի Արեւելք շարժումին ատեն, ԺԱ. դարու հայ յիշատակարաններէն, բազմաթիւ եկեղեցիներով քաղաքին՝ Անիի մէջ եւ այլուր, մինչեւ ծովեղերեայ նոր Հայաստանը Միջերկրականի ավերում վրայ։ Հոն էր որ հանդիպեցան Խաչին համար մարտնչող կաթոլիկ պետերը, այլաղաւաններու՝ Տաւրոսի հովիտաներուն հետ,

յաւերժացնելով իրենց տուներուն եւ մատուներուն մէջ՝  
աւանդութիւնները շատ աւելի պատկառելի արուեստի մը,  
զոր Հայերը բերած էին Հիւսիսէն, Կովկասի իրենց հեռաւոր  
հայրենիքն հոն դաղթած ատեն:»

Հայ Երդի Երեկոյեան առթիւ, 1925 Յունիս 2ին, Եօնկա  
Աթէնէի մէջ խօսեցաւ գեղեցիկ ճառ մը՝ զոր յաջորդ օրը  
պիտի տային ոռումէն բոլոր թերթերը անակնկալ ներբողը  
ընելով այսպէս հայ ժողովուրդին ու անոր մշակոյթին: Այդ  
ճառին մէջ է որ Եօնկա թուեց հայ գաղթերը դէպի Ռումա-  
նիա դարերու ընթացքին, հայ տարրին խաղացած գերը այս  
երկրին մէջ՝ իբրև «աշխատակից»ը ոռումէն ցեղին՝ Իշխանա-  
պետութեանց ստեղծման ատեն, ակնարկեց էին հայ քաղա-  
քակրթութեան, Քիւզանդիտոնի մէջ Հայոց կատարած գերին,  
ծանրացաւ կիլիկեան Հայաստանի վրայ, եւ վերջապէս նոր  
օրերուն վրայ, երբ արդէն հայ ժողովուրդը կը հեծէ բայց  
կը տքնի, ու միշտ կը ձգտի վերելքի, երբ «ան կը փորձէ իր  
հին քաղաքակրթութեան բեկորները փրկել: Իր այդ օրերու  
գրականութիւնը կը գտնուի խոր, յուղիչ թախիծի մը շեշ-  
տին ներքեւ: Ու արդարեւ վերջին դարուն ահաւոր ճիգ մը  
պէտք եղաւ որ յուսալքուած եւ ընկճուած ժողովուրդի մը  
դարձեալ ներարկուի յոյսը, վաղուան օրերու հաւատքը, եւ  
քաջութիւնը անոնց սպասելու, հասնելու: Ու դարձեալ հայ  
Երդիչներն էին որ այդ յարութիւնը բերին հողիներու մէջ:  
Տուայտող ժողովուրդին ծոցը մնացին անոնք, տառապելով  
անոր տառապանքներով, ու իրենց երգերուն մէջ յոյսի մը  
ժպիտը զնէլով, ինչպէս ձիւանին որ եղաւ ամենավերջին  
աշուղը»: Եօնկա յետոյ պարզեց վերջին պատերազմին ըն-  
թացքին Հայոց մատուցած մեծ ծառայութիւնները ի նպաստ  
քաղաքակրթութեան դատին, եւ սարսափիներն ու հալածանք-  
ները որոնց ենթարկուեցան անոնք: Յիշեցուց այս առթիւ  
խոստումներն ու յանձնառութիւնները զորս Եւրոպա ըրաւ  
հայ ժողովուրդին, ու եղակացուց. «Եթէ դիւանադէտները  
շահ ունին մոռնալու հայ ժողովուրդին տառապանքները,  
եւ յանձնառութիւնները որ եղան անոր, ժողովուրդները,

իրենք, չպիտի մոռնան զանոնք: Անոնց մէջ քանդակուած է  
այլեւս այն նշանաբանը թէ ամէն ժողովուրդ պէտք է ինք գծէ  
իր ճակատագիրը, նշանաբան՝ որուն համար արին թափեցին  
ժողովուրդները, իրենք: Ի՞նչ խօսք որ Հայը մէկն է այն ժո-  
ղովուրդներէն որոնք ամէնէն աւելի իրաւունք ունին վերա-  
գունելու իրենց անկախութիւնը:»

Համերգի մը առթիւ, զոր Կեռլայի հայ Երդչախումբը  
սարքեց Պուքըէշ, Աթէնէի սրահը, 1928 Յունիս 4ին, Եօնկա  
Նէամուլ Ռումընէսէի մէջ հրատարակեց խմբագրական յօ-  
դուած մը ուր կ'ըսէր. «Հանդէպ Հայաստանի, կտորներու  
բաժնուած՝ ինչպէս մէնք էինք այնքան ատեն, Հայաստանի՝  
որուն առջեւ երկար ատենի մը համար փակ են ապագայի  
հեռանկարները, ամբողջ մարդկութիւնը պարտք մը ունի հա-  
տուցանելիք: Նախ մարտիրոս ժողովուրդի մը երկար տա-  
ռապանքին համար, որ մօտ հազար տարի տեւած է՝ աւելի  
երկար քան մեր Արտէալինը. հայ ժողովուրդին կրած չարչա-  
րանքը նոյն իսկ այս դարուն մէջ՝ իր նմանը չունի: Արդ եթէ  
մարդկային տառապանքը մեղ կը կակծացնէ՝ կսկիծը աւելի  
խորունկ կը դառնայ այն անարդարութեան առջեւ որ կը դոր-  
ծուի աշխատանքի մը հանդէպ, աշխատանքի մը՝ որ թա-  
փուած է գոհարներ տալու համար մեր հասարակաց մշա-  
կոյթին»: Յետոյ կը խօսի այն նպաստին համար զոր հայ ժո-  
ղովուրդը տուաւ քաղաքակրթութեան, յիշելով մասնաւորա-  
պէս ճարտարապետութիւնը, մասնակարչութիւնը, երաժշ-  
տութիւնը:

Արշակ Զօպանեանի Roseraie d'Arménieին առթիւ, որ  
յաճախ աղբիւր ծառայած է իրեն ուսումնասիրելու համար  
մեր հին բանաստեղծութիւնը, Եօնկա քանից զրած է դրու-  
տալից, շեշտելով արժէքը անոր պարունակած նմուշներուն  
եւ ողին որ դրդած է լոյս ընծայելու երեք հատորները այդ  
վարդենիքներուն:

Հայ Արուեստի Յուցահանդէսին առթիւ Եօնկա հրատա-  
րակեց ջերմ խմբագրական մը իր թերթին՝ Նէամուլ Ռումը-  
նէսէի (21 Յունիս 1930) մէջ, ուրիշ արտասպեցին ուրիշ

թերթեր ալ: Այդ խմբագրականին մէջ դրուատիքը ընելէ յետոյ ձեռնարկին ու նախաձեռնողներուն, կ'ըսէ թէ տարբեր երկերներէ հաւաքուած ու տարբեր շրջաններու պատկանող հայ արուեստի այս նմուշները եկան անդամ մըն ալ պարզելու հայ մշակոյթի ողին, որովհետեւ «Երկրէ Երկիր եւ դարէ դար աղջային նոյն ներչնչումն է, որուն մէջ կը միաձուլուին հայ աղջի իրապաշտ ողին, արեւելքի վիպապաշտ տարրերը եւ միջնադարեան ֆրանսայի բանաստեղծութիւնը»:

Յիշենք դարձեալ որ ան ոռումաներէնի վերածած է շատ մը քերթուածներ հին եւ նոր հայ բանաստեղծներէ, ինչպէս կոստանդին Երզնկացիէ, Ֆրիկէ, Խաչատուր Կեչառուեցիէ, Մկրտիչ Պէլքթաշլեանէ, Յովհ. Թումանեանէ, Դանիէլ Վարուժանէ, Վահան Տէրեանէ, Սիալիէ, Վահան Թէքէեանէ, Անայիսէ եւայլն:

Եօնկա իր յօդուածներուն եւ բանախօսութեանց մէջ սիրած է մանաւանդ պարագայ մը շեշտել, — կապը երկու ժողովուրդներուն, Հայուն ու Ռումինին: Ոչ միայն այն կապը որ ստեղծուած է ասպնջականութենէն՝ զոր ոռումէն ժողովուրդը ցոյց տուաւ իր ափերը ապաստանող հայ բեկորներուն, եւ այն ստեղծագործ ճիգէն՝ զոր այդ բեկորները գործ դրին զիրենք հիւրզնկալող երկրին մէջ՝ օդնելով քաղաքներու հիմնարկութեան, անոնց առեւտուրին, եւ հուսկ ուրեմն երկրին պետական կեանքին, այլ ցեղային կապը որ աւելի հինէն կու դայ, — ցեղակցութիւնը Արմէններուն ուրկէ մենք կը սերինք եւ Դակերուն որոնք նախահայրերն են Ռումիններուն, բոլորն ալ սերած Թրակեան ընտանիքէն, պարագայ զոր Եօնկա չմոռցաւ շեշտել վերջերս նոյն իսկ կարճ զրոյցին մէջ՝ պարզելու առթիւ, Պուքրէշի Ռատիօ-Կայանէն, ոռումէն ցեղին ծագումը:

\* \* \*

Միայն զբչով չաջակցեցաւ ան մեղի:

Եօնկայի անունը կատուած է նաեւ շատ մը ձեռնարկներու որ այս երկրին մէջ եղած են մեր անունը սիրեցնելու հա-

մար: Բոլորին ալ վրայ եղած է իր հովանաւորութիւնը, ու անոնցմէ շատերը մարմին առած են իր դրդումովն ու քաջալերութեամբը: Այնաչս որ Եօնկա հայ գաղութին համար եղած է սրտցաւ բարեկամ մը, ու հովանաւորը՝ անոր մտքի շատ մը ճիգերուն:

Ինքն էր որ իր հովանաւորութեամբ հնարաւոր դարձուց Հայ Երգի Երեկոն, զոր համեստ պատրաստութեամբ բայց անխոնջ հոգիով հայ երաժիշտ մը 1925 Յունիս 2ին տուաւ Պուքրէշ, Աթէնէի սրահին մէջ: Արդարեւ Լեւոն Եղիազարեանի նախաձեռնած այդ համերգը, Քընթարէա Ռոմընէասքը Երգչախումբին մասնակցութեամբ, այդ գիշերը գեղեցիկ առիթ մը եղաւ հայ արուեստի փառաբանութեան համար, առիթ՝ որ պիտի կրկնուէր քիչ յետոյ, Յունիս 9ին, Թէաթրու-Փոխութեանի մէջ, Երկրորդ համերգով մը:

Ինքն էր որ նախաձեռնարկ եղաւ հայ ժողովուրդին եւ անոր դրականութեան նույիրելու մէկ թիւը (1925 Յունիս 5) Universul Literar, որ այն տարին լոյս կը տեսնէր իր տնօրէնութեանը տակ: Այդ թիւին մէջ է որ ինքը գրեց երկու յօդուածներ միջնադարեան հայ բանաստեղծութեան եւ Պօթօշանի հայերէն արձանագրութեանց վրայ, ու թարգմանեց քերթուած մը Թումանեանէն, այլ եւ տուաւ նմուշներ հայ նկարչչմերէ եւ արձանագրութեանէ (Թէրլէմէզեան, Խաչատրէան, Ֆէթվաճեան, Տէր Մարուքեան), էջեր հին եւ նոր հայ գրողներէ թարգմանուած (Յովհաննէս Երզնկացի, Յովհաննէս Թէկուրանցի, Ղումկիանոս, Ճիւանի, Զարդարեան, Օտեան), ու քանի մը ուսումնասիրական յօդուածներ զանազաններէ, — Փրօփ. Իօն Սըն Ճօրճուէ՝ հայ քնարերգութեան մասին, Վ. Պրաթուլէսքուէ՝ հայ աւանդավէպէրու շուրջ, եւ ընդհ. ակնարկ մը հայ գրականութեան ու արուեստի վրայ՝ գրուած հայ գրողէ մը:

Իրեն կը պարտինք (Փրօփ. Թրէտէրէք Մաքէրի այցը Ռումանիա, ուր հայագէտ ֆրանսացին ոչ միայն մեր արուեստին ու գրականութեան գովքը ըրաւ, 1927 Յունիսին, ֆունտացիա Քարոլի բեմէն, երեք դասախոսութեանց մէջ խօսե-

լով հայ արուեստին, հայ գրականութեան եւ հայ թատրոնին մասին, այլ եւ նօթեր հաւաքելով ուսմանահայ գաղութին անցեալին ու ներկային վրայ, նօթեր՝ որոնք ատաղձը պիտի կազմէին յետագայ ուսումնասիրութեան մը:

Իր թելադրութեամբն ու հրաւէրով էր որ Ռումանիա այցի եկաւ երիտասարդ հայ գիտնականուհին, Օր. Սիրարիի Տէր Ներսէսեան, պրատելու համար բիւղանդական արուեստի հետքերը Ռումանիոյ մէջ, եւ կազմէլու համար ատաղձը բաղդատական ուսումնասիրութեան մը:

Ցիշենք նաեւ իր կազը Մխիթարեանց հետ: Վենետիկը սիրելի է իրեն ոչ միայն իրեւ Թագուհին Աղրիականի՝ ուր գիտնականը սփոփուելու կ'երթայ հնամենի գեղեցկութիւններով եւ ուր իր իսկ ճիգերով հիմնուած է Ռումէն Տունը ուռումէն երիտասարդութեան կարելի ընծայելու համար կայք մը, այլ նաեւ այն ճրագին համար որ աւելի քան երկու դարէ ի վեր կը պլաղայ Ս. Ղազարու կղզին մէջ: Մխիթարեանց վանքը սիրելի է իրեն, ու սիրելի է իրեն տիտղոսը զոր Մխիթարեանք իրեն տուին, — Correspondant de l'Académie Arménienne de St. Lazare de Venise, տիտղոս զոր Եօնկա գործածած է անդամ մը նոյն իսկ իր մէկ երկին վրայ, նախընտրելով զայն աւելի մեծ տիտղոսներէ: Եօնկա աշխատակցած է նաեւ Վիեննայի Մխիթարեանց Հանդէս Ամսօրեային, որուն հանդէպ եւս կը պահէ համակրանք մը:

Հայ Արուեստի Յուցահանդէսը անոր շատ բան կը պարտի իր յաջողութենէն: Ինքն էր որ յուցահանդէսը հովանաւորութեանը տակ դրաւ Հարաւ-Արեւելեան Եւրոպայի Ռումանց Կածառին, Խրախուսեց նախաձեռնողները, եւ հնարաւոր դարձուց պետական շրջանակներու ալ բարեացակամութիւնը դէպի ձեռնարկ մը, որ համեստ պայմաններու մէջ սկսած, պիտի դառնարի բացառիկ մը հայ արուեստը տարփողելու համար, եւ ամբողջ քառասուն օր, 1930 Յունիս 15էն Յուլիս 25, Շօսէ Քիսէլէֆի Արուեստից Տաղաւարը պիտի դարձնէր ուռմէն մտաւոր ընտրանիին հետաքրքրութեան եւ համակրանքին առարկան, ու պիտի գրաւէր այցելութիւնը Ար-

քունիքին, պետական շրջանակներու, դիւանագիտական մարմնոյն եւ մտքի ու արուեստի լաւագոյն ներկայացուցիչներուն:


Ինքն է վերջապէս որ իր համակրական վերաբերումովն ու քաջալերութեամբը դրգիռ եղաւ կազմելու Հայ Մշակոյթի Բարեկամներու Ընկերակցութիւնը՝ որ նպատակ ունի ոչ միայն հայ միտքն ու արուեստը ճանչցնել Հայուն, այլ դառնալ եւ կա'պ մը հայ եւ ուռմէն մտաւորականութեան միջեւ, մեր դարաւոր ճիգերը ճանչցնել մեր հիւրընկալ ժողովուրդին, ճանչցնել մերիններուն անոր ճիգերը, փոխարքան ճանաչման մէջ գտնելով լաւագոյն ուղին փոխարքան սիրոյ:

Ու Ռումէն եւ Հայ Ռումանց եւ Բարեկամութեան Շրջանակը, որ ծնունդ առնելու վրայ է Հայ Մշակոյթի Բարեկամներու Ընկերակցութեան կից, չպիտի գլուխ ելէր անշուշտ եթէ Եօնկայի սիրալիր վերաբերումը, յուսադրիչ խօսքը չըլլար: Ու միշտ անոր աշակցութիւնովն է որ Շրջանակը պիտի ճգտի իրականացնել իր նպատակը, պարբերական հաւաքոյթներով ուր ուսումնասիրական զեկուցումներ պիտի ըլլան նիւթերու չուրջ որոնք շահագրգուեն երկու ժողովուրդներն աւ, եւ պարբերական հատորներով՝ ուր ուռմէն մտքին պիտի ծանօթացուին հայ ժողովուրդին մտքի ճիգերը:

\* \* \*

Ակնածանք՝ պատկառելի վաստակին առջեւ գիտնականին, ու երախտագիտութիւն բարեկամին որ այնքան սրտանց սիրեց մեր ցեղը:





88811

947  
Fundația Culturală Armeană  
C. P. 555                      București